

ԻՄ ՄԱՆԸ

ԳԵՂԵՏԻՎ այն օրերէն մին աշնան,
Ուր մարդ չսպարիւր այլ կ'երազէ սարդորում,
Երբ երկընթիւ լոյս ու կապոյտը իշնան
Ծաղիկներու զիրկն ու կամաչ դաշտերում .

Անծանօթի ու անհումի խորհրդով՝
Երբ հեռաւոր թաքուն իրերն երեւան
Միշտիմ մէջ ձրգուած ամշարծ ամվրդով
Թափանցկութեամ մէջէն ցօյին առտւան .

Ու ծաղիկներն զեղում քոյրով ու կեանքով,
Արեւծագին լոյս-ժըպտին տակ՝ ամօթեան
Կախուկն խոնաւ դաշտերում մէջ, աղբրոց քով
Եւ կամ՝ եզերքն ուղիներում ըստուելան .

Վերջն, իրկուամ ղէմ՝ հովտին ծայրը հեռուն,
Երբ զամզակներն եկեղեցոյ մը զեղուկ,
Հոգեզմայլոջ երեսէջով մը թրթռում,
Ներդաշնակին իրենց մըլազն յեղեղով .

Եւ հոսկ բնութիւնն ի միրհ՝ լուռ անշըշումը,
Լըռութիւն, այդ տիեզերքի՝ մեղեղին,
Հոգեմերու և իրերու այդ մըրմումը,
Որ հըմչէ խուլ՝ մերքեւ երկմից գմբթին . . .

Ա՛հ, միրհէի եւ ջուրով մը վըսնմ,
Ցախտեմից ամդորրութեամ մէջ անեզր,
Քուրով մը որ չարթըմնար և առտուան ղէմ
Ձուռի տըխուր մըղծաւանջի երազներ,


Այլ երազն այն օրումն՝ որ լոյս էր բոլոր,
Ուր հեշտ էր իմչպէս թաւմ ծաղիկ մը հասոյր,
Եւ լիութիւնն ունէր կեանքի մը աղուր,
Որմէ վերջ գայ գիտակցութիւնը տըխուր .

Ո՛հ, այն ատեն շիրմիս վըրան ըսպիտակ
Սըփոնցէք միշտ թաւմ ծաղիկներ կենսայեղ,
Որ բողբոջն ամմեղին կոյս-ժըպտին տակ,
Ու թաւամին յետոյ ցոլքին մէջ աստեղ :

Եւ հոն այդ ցոլքն ու ծաղիկներ հեշտաբոյր
Ըլլան զերի փրազ ու սեւ ուլումք ապակեայ .
Հեռու շիրմէս յուսահատին մայրաձգ կոյր
Եւ ձրմեռումն ցուրտ շոշախումը դըծմայ :

ԶԱՐՄԱՅՐ ՄՍԵՐԵԱՆՑ

ԱՆՏԵԱՆ 1899 թ. Մայիսի 12ին՝
երկարատեւ և ծանր հիւանդութենից յետոյ,
Մոսկվայում վախճանեցաւ տեղւոյ Հայ Հա-
սարակութեան ականաւոր անդամներից Վէլի՝
Զարմայր Մսերեանց : Հանգուցեալը՝ աս-
տուածաբան Մոսկի մագիստրոսի որդին էր,
և ծնաւ 1836 թ. Բեսսարաբիոյ Հնչեշտ



Զարմայր Մսերեանց .

աւանում, ուր նորա ծնողը ուսուցչութեամբ
էր պարագլուխ : 1848 թ. Լազարեան ճե-
մարանում կրօնի ուսուցիչ օրբազան Սա-
լանիեանը, իւր ծերութեան պատճառաւ չկա-
րողանալով՝ շարունակել իւր պաշտօնը, հար-
կադրեց ձեմարանի պ. Հոգաբարձու Լազա-
րեանին, մի այլ կրօնասուտոյց որոնել Հայ
Հոգեւորականների մէջ, որ այնքան էլ զի-
րին գործ չէր . վերջապէս, բնաւութիւնն ըն-
կաւ Մսեր օսրկաւազ Մսերեանցի վրայ,
որին անձամբ էր ճանաչում Բեսսարաբիոյ
թեմական առաջնորդ Հռչակաւոր Ներսէս